



Երկուշաբթի, 11 Յունի, 2012

## ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈԹՔ

(միասնաբար արդասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, քուր ինձ իմասպութիւն վրարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

### ՍԱՂՄՈՍ 110:1-7

Տիրոջ ՕՇԵԱԼ ԹԱԳԱԼԻՈՐԸ

Տէրը ըսաւ իմ տիրոջս.- «Աջ կողմս նստէ, մինչեւ որ ես  
թշնամիներոյ ուղքերուոր գոակ ղնեմ իբրեւ պատուանդան»:

Տէրը թող քու թագաւորական իշխանութիւնդ գոարածէ Սիոնէն սկսեալ,  
եւ դուն տիրէ՛ քեզ շրջապատող թշնամիներուոր վրայ:

Այն օրը որ զօրութիւնդ ցոյց պիտի գոաս քու փառաւոր սրբութեամբդ,  
ժողովուրդդ յօժարակամ քեզի հետ պիտի ըլլայ:

Տէրը կ'ըսէ.- «Արշալոյսը դեռ չբացուած՝ ես քեզ ծնայ ցողի պէս»:

Տէրը երդումով՝ անդառնալի խոսպում գուաւ, ըսելով.-

«Դուն յաւիպեան քահանայ ես,  
շարունակողը Մելքիսեդեկի քահանայութեան»:

Տէրը քու կողքիդ է:

Երբ իր բարկութեան օրը գայ՝ պիտի խորպակէ թագաւորները,  
դապասպանի պիտի ենթարկէ ազգերը,  
դիակներով պիտի լեցնէ անոնց երկիրները,

եւ պիտի ճկմէ անոնց գլուխ կանգնողները ամբողջ աշխարհի գոարածքին:

Իսկ իմ տէր թագաւորս Տիրոջ ճամբով պիտի երթայ, անոր գետակէն խմելով.

այդ պատճառով ալ բարձրաճակապ պիտի մնայ:

### ՃԱՐԱԿԱՆ- ԱՊՈԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:  
Ամենասուրբ Երրորդութիւն, գուր աշխահիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:

Արի Ասպուած հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա,

Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

### ԱՊՈԹՔ

Սիածին Որդի, անժամանակ եւ անեղ,  
դուն՝ բոլորին Արարիչը, որ հաճեցար մարդ դառնալ,  
դասպիարակէ մեր խակ միտքը, սորվեցուր մեզի քու հրամաններուոր համաձայն ապրիլ,  
քու ասպուածային հեկութեամբդ եւ քու մեծ եւ անբացադրելի գթութեամբդ՝  
թող միշտ մեզի մօդիկ մնան քու շնորհիչ պահպանիչ զգուշացումները,  
եւ շնորհէ որ մեր բոլոր գործերը իրենց աւարդին հասցնենք  
քու կամքիդ համաձայն եւ քու փառքիդ համար:

Փառաւորելով քու մեծ Տէրութիւնդ, Հօրը եւ Սուրբ Հոգիին հետ միասին  
այժմ եւ միշտ եւ յաւիպեանս յաւիպենից: Ամէն:

**ՕՐՈՒԱՆ ՆԻՒԹ  
ԱԲԵՏԱՐԱՎՆ ԸՍՏ ՄԱՏՁԷՌՈՒԻ  
Գլխ. 22:33-46**

---

**ՅԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ (22:23-33)**

Քահանաները ձախողեցան իրենց փորձին մէջ ծուղկը ձգելու քրիստոսը, նոյնպէս Փարիսեցիներն ու Հերովդէսականները, իիմա կարզը հասած էր Սադուկեցիներուն, որոնք իրենք եւս կրօնական խմբակ էին, սակայն ճանչուած իրեւու աղանդ, որովհետու չէին հաւաքար.

.- Հրեշտակներու գոյութեան,

.- Մեռելներու յարութեան եւ հոգիներու անմահութեան, որպէսզի անյազօրէն մեղք գործէին:

Ասոնք եւս փարիսեցիներուն նման Յիսուսի մօքեցան կեղծաւորութեամբ ու նենգութեամբ, որովհետքեւ յանդգնութեամբ մօքենալ կը նկագուէր լիրը ու անամօթ եւ անմիտ: Փոխանակ յարութեան մասին ուղղակի հարցնելու կը մէջբերեն Մովսէսի գուած Օրէնքը (Բ Օր 25.5): Բայց Քրիստոս ուղղակի կը պարասիանէ անոնց հարցումին, եւ զանոնք մոլորեալ կը կոչէ երկու պարզառով.-

1. Որովհետքեւ Սուրբ Գիրքերը չեն հասկցած, եթէ հասկցած ըլլային, ապա յարութեան մասին կը գիտնային:

2. Ասպուծոյ գօրութիւնը չեն հասկցած, որովհետքեւ Ասպուած նաև կարող է մեռելներուն յարութիւն դրալու: Եթէ երբեք չըրյէն գոյի կը վերածէ, ապա ուրեմն կրնայ նաև մեռելը կենդանացնել: Տակահին, Ասպուծոյ գօրութեան ծանօթ չեն, որովհետքեւ Ասպուած Աքրահամին, Խասհակին ու Յակոբին Ասպուածն է: Այսինքն անոնք կենդանի են եւ ոչ թէ մեռած: Այլապէս պիտի ըստէր «Ես Աքրահամին, Խասհակին ու Յակոբին Ասպուածն էին», բայց կ'ըստ «Ասպուած եմ», ուրեմն անոնք կենդանի են եւ ոչ թէ մեռած:

Ասպուածաշունը դրաբեր առիթներով կը խօսի յարութեան մասին: Ցորք գիտցաւ (19.26), Եզեկիէլը դրեսաւ (37 գլխ), Դամիէլը խօսեցաւ (12.2), Քրիստոս յարութիւն առաւ սուրբ Գիրքերուն համաձայն պիտի ըստ Պողոս Առաքեալ (Ա Կորն 15.3):

Յարութեան ժամանակ ամուսնութեան կարիքը չկայ, որովհետքեւ ամուսնութիւնը յագուկ է երկրաւոր իմաստով, որպէսզի մարդկային ցեղը չմեռնի, իսկ երկինքի մէջ, որովհետքեւ մահ գոյութիւն չունի, ուստի ամուսնութեան ալ կարիքը չկայ:

Կ'ըսուի թէ այսապիսի օրինակ մը եղած չէր, այլ իրենք շինծու բան մը կը ներկայացնեն: Թէակը Տորիիի գիրքին մէջ կը հանդիպինք նմանօրինակ դրուազի մը, սակայն այդ պարագան դրաբեր է, անոնք եղբայրներ չեն: Թէեւ Մովսէս օրէնք հասպատած էր, բայց ոչ եօթի համար: Տրամաբանականօրէն, երբ արդէն երկուրը մեռնին, ալ ով կը մրածէ երրորդի մասին: Ընդհակառակը այդ պարագային արդէն կինը կը նկագուէր որպէս ամուլ:

Ի վերջոյ, կիրքերն ու ցանկութիւնները գերեզմանին մէջ կը թաղուին, որպէսզի յարութեան ժամանակ հրեշտակներու պէս ըլլան՝ փառաւորեալ:

Անոնք որոնք դրաբութեամբ եւ հպարփութեամբ լեցուած են ճշմարփութիւնը լսելով կը հեռանան: Իսկ անոնք որոնք խոնարհութեամբ լեցուած են ճշմարփութիւնը լսելով կը զարմանան եւ մեծ շնորհներու կ'արժանան:

**ՄԵԾՍԳՈՅՆ ՊԱՏՈՒԻՐԱՎՆԸ (22:34-40)**

Հերքաբրրականօրէն փորձութիւնները երեւ եւրեսի կու գան: Մեծագոյն եւ կարեւորագոյն պարուիրանը զԱսպուած սիրելն է: ԶԱսպուած սիրել ամբողջ սրբով, մքրով, հոգիով եւ գօրութեամբ: ԶԱսպուած սիրել կը նշանակէ ամբողջովին Ասպուծոյ հնազանդիի: Իսկ երկրորդը ասոր նման սիրել նմանը: Խորքին մէջ այս երկու պարուիրանները գիրար լրացնող եւ մէկը միւսով պայմանաւորուած է: Կարելի չէ միայն զԱսպուած սիրել առանց մարդը սիրելու, ինչպէս նաև կարելի չէ մարդը սիրել առանց զԱսպուած սիրելու:

**ՈՐՈՇ ՈՐՈՒԻՆ Է ՔՐԻՍՏՈՍ (22:41-46)**

Ինչպէս անցեալին, այսօր ալ շաբերու միփքը կը քանցէ հետքեւալ հարցումը. «Ո՞վ է Յիսուս»: Քրիստոս այս անգամ ինք հարցում կը հարցնէ, թէ ինչ գիտեն Մեսիայի մասին: Հրեաները կը հաւաքային, որ Մեսիան Դամիթի սերունդէն պիտի զար, անոր համար կը կոչէն՝ Դամիթի Որդի:

Քրիստոս, սակայն, այսպէս կ'ուզէ ցոյց դրա, թէ նախ Դամիթ Ա. Հոգիէն ներշնչուած կը գուէր Սալմոսի այս դրուերը, եւ Մեսիան կը ճանչնայ իրեւու Տէր: Իսկ Պողոս Առաքեալ կ'ըստ. «Եթէ մէկը Ասպուծոյ Հոգիէն մղուած կը խօսի՝ չի կրնար ”նզովեալ ըլլայ Յիսուսը ըսել”»:

Պահապան ամենայնի Քրիստոս,  
աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի գոււէ եւ ի գիշերի,  
ի նսդիլ ի դրան, ի գնալ ի ճանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, կի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՝ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: